

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

ԱՌ ԿԱՆԹԵՂՆ ԻՄ

Ո՛վ որ Թըրթուուն սլացիւք ի վեր դիմեցիկ
Սլըճիտ ի փայլ՝ հեղուս զոգւովս իսկ վըճիտ
Բզքո պատկեր ախորժ ընդ բիբ Թափանցիկ ,
Ողջոյն յ' ի քէն ցոլեալ յաչաց իմ ժըմիտ
| յոյս ականակիտ :

Ո՛ւմ պաշտեցից ըզգիշերի զիմ'նախ իղձ՝
Թէ ոչ առ քեզ , լուսոյդ քո նախ այցելու ,
Որ մինչ համայնք զինեւ ի խոր կան աղջից՝
Ղու առաջնորդ մատչիս ադ իս ձեռնտու
| խնամ սիրարկու :

Բնաւ զի եւ քեզ հային աչք՝ քո է շընորհ .
Վո՛ եւ զգացմունք՝ ծընեալ ի տեսդ յիմ սըրտի .
Ըս իս Թէ ոչ էր քո հրպել լուսաւոր՝
Իփքս ի մըթան արդ ծըփէին գիշերի
| Հիմոցս ամայի :

Ղու 'նդ աղջամուղջ սեաւ եւ ընդ ցոլս ոսկեծամ
Ըյգուն՝ յօդուած զարմանաւքանչ խառնութեան ,
Ըրփույն մեծի հատուած առ մեզ գաղթական ,
| Յորմէ խաւար դողայ ճեպով փախըստեան .
Վեզ չիք մըտից ժամ :

Ըրփին , ասեն , խուսափէ մերս յեղերանց ,
Եւ ըզցաւոց Թողու անտես յարկ խոնարհ .
Ղու՛ ուխտ յուսոյ պաշտիս զորմովք կապանաց .
Վանիք ի լոյսդ յերկնից ելին ճանապարհ
| Ընկեալք յայն խաւար :

Պարկեշտ ի լոյս մեզ որպիսի տաս զարմանս .
Որ յարեւուն փոխանորդեալ վըսեմ գործ՝
Ընփառունակ ըզբիւր պաշտես մեզ օձանս .
Սըրբեալ զոսկի , զկաւ անխըտիր քոյդ ի բոց
Վեզ դաբիր , բազմոց :

Դու զսիրելեաց պընդես զողիս անբաժան ,
 Բնկերութիւն արծարծի քեւ ի գումար ,
 Վեւ երկք մըտաց բարգաւաճեն շայեկան .
 Վանի սուզեալ կային հանճարք ի խաւար՝
 Թէ քո չէր սատար :

Յոր ինչ նըշջլ քո ժամանէ ամօթխած՝
 Եր իմն ի փայլ պըճնազարդի , ու կանթեղ .
 Ըջօթք ի բոց անդ քո ծըխին վերամբարձ ,
 Սիտք ամփոփեալ դիտեն լուսովդ՝ զերկնահեղ
 Նըշմարտութեանց գեղ :

Ո՛հ , ես սիրեմ , սիրեմ պըշնուլ ի քո լոյս ,
 Օհրդ զանձկալոյն ականողիս՝ հեշտալիր ,
 Որ մըտերիմդ ես ինձ բընաւ եւ խրախոյս ,
 Դու որ զինեւ կացեալ հըսկես անձանձիր
 Բիւրուց թեւադիր :

Որ զքեզ եգիտ սիրտ՝ ոչ եւս զիրկ է սփոփմանց ,
 Սիայնութեամբն իսկ ունելով իւր ընկեր .
 Իբրեւ զի քաղցր ես բնաւ կըրից ըզգացմանց . . .
 Եւ սըխրանամ՝ յիշեալ զի յիմ լոկ ի սէր
 Նախիս դու նըւէր :

Բայց զո՞ր եւ իմ մըտերմութիւն քեզ ժըխտեալ .
 Ո՛հ դու գաղտնեաց սըրտի տեսող գոս վըկայ ,
 Սինչ հեծութիւնք սուր քան ըզբոցդ արձակեալ ,
 Կամ սիրտ ամփոփ եւ անմըռունչ առ քեւ կայ
 Վան զմութ պարագայ :

Ո՛ւ առեա կանթեղդ իմ , ա՛հ սլացիր բոցաթռիչ ,
 Խորհըրդաւոր քերեալ զսըրտիւս վըշտազգաց .
 Եւ զարտասուօքս ըզքո նըշջլս հեղ ըզջինջ ,
 Օ՛ի զգաունութիւն արդեօք նոցին մոռացայց ,
 Ո՛վ իմ լոյս աչաց :